

ԻՄ ՃԱՆՉԵՑԱՌ ՍԱՂԻՄԱԿԱՆՆԵՐԸ

Մեր Դպրությանքներէն մասնաւորաբար Երուսաղէմի ժառանգաւորաց Վարժարանը վերջին քառորդ դարու ընթացքին, կրցաւ հոգեորական սերունդ մը պատրաստել, որ իր բազմակողմանի կրթութեամբը և նըւիրումովը զրաւեց մեր արժանաւոր կղերականներու և առաջնորդներու դերնու դիրքը:

Անսնք որոնք ինձի պէս այս կողմերը ափ առած են, բախտն ունեցան վերջիշեալ սերունդէն երեք արժանաւոր հոգեորականներ ճանչնալու, որոնցմէ Սերովի Վրդ. Մանուկեանը — Եպիսկոպոս —, որ հոս եկաւ Երուսաղէմի ի նպաստ հանգանակութիւն կատարելու, զիս տպաւորող Սաղիմականներէն առաջինը եղաւ:

Իր կոչումին զիտակից հոգեորական մըն էր ան, որ իր իմաստալից քարոզներով և ելոյթներով պանծացուց մեր ազգի մշակոյթն ու արժանիքը:

Ան իր առաքելութիւնը յաջողութեամբ կատարելով վերադառնաւ Եւրոպա, ստանձնելու համար իրեն վատահուած Հայրապետական Պատուիրակութեան յոյժ պատասխանատու գործը, Եւրոպայի Թեմին մէջ:

Ուրախութեամբ կը չնորհաւորեմ իր եպիսկոպոսացումը, քանի որ իրապէս արժանի էր — ինձի համար տակաւին Սերովի Հայրութեամբը — այդ կոչումին, քանի որ ան նմանութիւնը կը բերէր իր բազմարեկուն ու իմաստակը ուսուցիչ Եղիշէ Պատրիարք Դուռիեանի:

Միւս կրթուած ու բարձրաստիճան Երուսաղէմականն է Սիոն Սրբեալ. Մանուկեանը, որ քանի մը տարիներէ ի վեր մեր մէջ է իրեն Պատուիրակութեամբ օրերու իմաստուն Հովուապետին՝ Տ. Տ. Գէորգ Զ. Եւրանաշնորհ Կաթողիկոսին:

Ոչ ոք կրնայ ուրանալ անոր ներկայութեան չնորհած բարիքը, հարաւի այս ափերուն վրայ ապրող վատարանդի բեկորներուս, քանի որ անոր ներկայութիւնը բարիք միայն եղած է այս կողմերը ապրողներէս անոնց՝ որոնք օգտագործել զիտացած են իր կարողութիւնն ու իրմէ բղխած բարիքը:

Վարչական գործունեութենէ դուրս, անիկա եղած է նաև Գրչի Մարդը, տալով մեզի մեր Եկեղեցւոյ ծխակատարութեան մասին լուրջ ուսումնասիրութիւն մը, Քրիստոնեական Վարդապետութիւն անունով, ուր նորին Արքազնութիւնը կը փայլի իր գեղեցիկ լիզուով, պարզ ոճով և աստուածաբանական լայն ծանօթութեամբ:

Երրորդ արժանաւոր Երուսաղէմականն է Յարութիւն Վրդ. Մուշեանը, որ հակառակ կրտսերներէն ըլլալուն, եկեղեցական և վարչական կարողութիւններէն զատ օժանած է նաև զրական չնորհքով մը, որ զինք նոյն քան սիրելի կը դարձնէ:

Երիտասարդ այս հոգեորականի գործունեութիւնը աւելի լայն ասպարէզ մը կ'ընդգրկէ. Օրովհետեւ, հոգեոր պարտականութիւններէն զատ կը վարէ քանի մը չատկարես գործեր ոչ թէ այլոց պէս վարձատրուելու ակնկալութեամբ, այլ ինքնարույն կերպով և անկեղծ ու խոր նուիրումով:

Կը հրատարակէ Մասիս մանկական ամսագիրը, որ տասննեակ տարիներ առաջ գաղրած էր աւելի քան տարի մը հրատարակուելէ վերջ. Անկէ յետոյ մեր մանուկեանը որը մնացին մինչև այն օր՝ երբ Մուշեան Վարդապետ եկաւ ու նորէն զայն կեանքի կոչից:

Եմբ մանուկները ամսէ ամսիս կը ստանան իրենց սիրելի ամսաթերթը և գոհացում կը գտնին իրենց զգացումներուն. Անսնք հոն կը գտնին հայ և օտար հեղինակներէ պատմութիւններ, հեքեաթներ, առակներ և առածներ, ծնողական և որդիական յորդուներ և այլազան զրութիւններու կողքին նաև իրենց շաբադրութիւնները:

Իրականութեան մէջ, Մասիս հաճելի պարբերական մըն է մեր թէ մանուկներուն և թէ տարեցներուն. Օրովհետեւ անկէ մնունդ կը ստանան թէ ծերերը և թէ երիտասարդները, թէ մայրերը և թէ զաւակները անխսիր:

Եթէ ըսեմ որ Յարութիւն Վրդ. Բոլորավին միս մինակը կը վարէ այս պարբերականը և կը հոգայ անոր բոլոր ծախքերը, առանց զաղութիւններուն կարչութեամբ պիւտճէին վրայ բեռ ըլլալու, կը խորհիմ թէ ի յայտ բերած կ'ըլլալմ անոր ուրիշ մէկ առաքինութիւնը, հոգիներ սիրաշահիլ զիտնալու կարողութիւնը:

Հազուագիւտ և բախտաւոր թերթերն են միայն որ իրենց հաշուեկշիռը ըրած պահուն առաւելութեամբ կը զոցեն իրենց պիւտնէն։ Ահա այդ թերթերէն մինչ Մասիս, չնորհիւ իր ժրաջան պաշտպանին։

Ուէ մէկը պիտի անձրկէր և լքեր զայն, ինչպէս պատահեցաւ ասկէ առաջ։ Սակայն, մեր երիտասարդ Վարդապետը, զօրաւոր կամքով օժտուած ըլլալուն, իր վարչական կարողութիւններովը և ունեցած մեծ եռանգովը նման զործ մը վերստին կազմակերպեց և ի զլուխ հանեց։

Ասկէ զատ, մեր եռանգուն, նուիրեաւ և գողափարապաշտ երիտասարդ վարդապետին կը պարտինք բովանդակալից և մեծած աւալ այն Տարեցոյցները, զորս ան կը հրատարակէ չորս տարիներէ ի վեր, զրեթէ դարձեալ միս մինակը, յինած՝ իր բարոյական անխորտակելի կամքին։

Իրաւ որ զմնգակ զործ մըն է տարեցոյցի պատրաստութիւնը և մանաւանդ հրատարակութիւնը, այնպիսի տեղ մը ուր կը պակսին աշխատակցողներ, մատենադարաններ, տպագրական զիւրութիւններ և տակաւին երկրորդական ու երրորդական անհրաժեշտ պէտքեր։ Ասոր վարպետը եղած էր ժամանակին հանգուցալթէողիկը։ Իսկ ներկայիս, կարօ Գէորգեան և ահա Յարութիւն վ.զ.ք.։

Եթէ տարեցոյցի այժմու և նախորդ թիւերու համեմատութիւնը ընելու ըլլանք, պարզօրէն նկատելի կ'ըլլալ թէ վարդապետը աւելի յառաջդիմութեան մէջ կը զանուի և տարուէ տարի իր հրատարակած տարեցոյցը կը գառնայ աւելի խմաստալից, բազմակողմանի և համազաղութային։ Գործ մը, որ պատիւ կը բերէ թէ իրեն և թէ գաղութիւն։

Քառասուն տարուայ կեանք ունեցող զաղութս զրական տեսակէտով այնքան յառաջ չէր գացած որքան Հայրապետական Պատուիրակ Սրբազնին և իր Փոխանորդ Վարդապետին հոս հաստատուելէն ի վեր։ Հակառակ տպարանական գժուարութեանց, գտղութը զրական շարժման մը մէջ մտաւ անոնց ներկայութեան չնորհիւ։ Եւ արդարեւ չէր կրնար այսպէս չըլլալ։ Քանի որ երուատէմի վերջին սերունդը, իրու արզիւնք Դուրեհաններու, Կիւլէսէրեաններու և Գուշակեաններու թափած քրտինքին, մշակոյթի մարդեր պիտի դասնային մէջ մէկ տիպար հովիւններ ըլլալէ անմիջապէս վերջ։

Ահա երրորդ պաշտօն մը — Կրթական Տեսուչի պաշտօնը —, որ այնչափ կարեոր է որքան միւսները։ Քանի որ անդիկա տարիներէ ի վեր բաց մեացած էր և չէր զբանը ունէ մէկը որ արժանաւորապէս վարչը զայն։ Յանձին վարդապետի, տասնհակ մը մեր վարժարանները վերջապէս ունեցան իրենց մանկագարժ և վարչագէտ Տեսուչը։ Թէւ, այս պաշտօնը ստանձնելէ առաջ ալ ան կը հետաքրքրուէր մեր վարժարաններով և ցաւով կը մօտենար անոնց տիսուր պատկերին։

Տեղական Հոգաբարձուներ, մինչեւ վարդապետին պաշտօնի կոչուիլը, իրենց զիացած ձեռվ կը վարէին զործ երը, առանց ընդհանուր զեկավարութեան և ըստ կամու Այսպէս ըլլալով մէկտեղ, մեր Հոգաբարձուները ամէն գնահատանքի արժանի են, քանի որ անոնք մշակոյթի կրակը վառ պահելու աշխատեցան, մինչև որ այդ վարժարանները ունեցան իրենց արժանաւոր Տեսուչը։

Կասկած չունիմ որ եթէ Հոգաբարձուներ և կրթական զործը իրենց օրտին մօտիկ զգացող սրացաւ ազգայիններ ձեռք երկարեն կրթական Տեսչին, մեր զպրոցները կարճ ժամանակի ընթացքին կրնան հասնիլ բարձր մակարդակի մը, որ Հայրապետական Պատուիրակի միակ ըդձանքն է։

Չորրորդ արժանիքը վարդապետին, կը կայտնայ դասագիրքերու պահանջք զգալուն և տեղական պայմաններուն համեմատ զասագիրքեր պատրաստելու հեռատեսութեան մէջ։

Արգէն հրատարակի վրայ են իր Հին և Նոր Աւխտի երեք հատոր դասագիրքերը, որոնք կազմուած են խնամքով, գիւրամատչելի լեզուով և ճաշակաւոր ու խմառալից նկարներով։ Կրօնի պարզ և ընդհանուր ուսուցման համար այս զրքոյինները կարգացինք խիստ հետաքրքրութեամբ թէ ծնողքներս և թէ մեր զաւակները։

Վերջերս տեսանք նաև իր կազմած և երկրորդ տպագրութեան արժանացած Մայր Լեզու խորագիրը կրող հայերէն լեզուի դասագիրքը, որուն պահանջքը անյետաձելի էր։

Դասագիրքը բազկացած է աւելի քան 70 պատկերներէ և 110 էջերէ։ Այս հատորին մէջ, վարդապետը ցոյց կուտայ ման-

կան հոգեբանութեան խորը թափանցելու մանկավարժական խորունկ հմտութիւնն մը, որուն չեն կրցած հասդիլ տակաւին այս ափերու վրայ գասազիրք հրատարակող աշմենահեղինակաւոր և համալսարանական վկայականներով օժտուած գասազիրքերու հեղինակներ :

Վարդապետի պատրաստած այս դասագիրքը իր տեսակին մէջ միակը կը մնայ այն իմաստով՝ որ հոն, մանուկը մեր լեզուի տառերը այբուբենական կարգով սորվելէ վերջ, կը սկսի վանկեր և ապա՝ նախադասութիւններ կազմել :

Որդեգրուած այս գրութիւնը, մանկավարժական տեսակէտով, այն առաւելութիւնը ունի որ իր մայրենի լեզուն սորվիլ ուղղող մանուկը կամ երիտասարդը առանց առաջնորդի անդամ կրնայ իր նպատակին հասնիլ :

Այս ուղղութեամբ, չեմ կարծեր թէ աւելորդ ըլլայ լիշել դէպք մը, որուն ականատես վկան եղած եմ: Տեղացի երիտասարդ մը ցանկութիւնն ունէր հայ օրիորդի մը հետ ամուսնանալու. սիրուհին, իրեն տիպար ընտանիքի զաւակ, կ'առաջարկէ երիտասարդին որ հայերէն լեզուն սորվի: Օտարականը իսկոյն կը փութայ հեղինակաւոր անձնաւորութեանց, որպէսզի իրեն ճամբայ մը ցոյց տան, իր երազին հասնելու համար:

Յարութիւն Վարդապետի պատրաստած Մայր Լեզուս գասազիրքը միակ լուծումը կը հանդիսանայ երիտասարդին թնձուկին: Այսօր, այդ օտարական երիտասարդը արդէն հայու մը պէս կ'արտայալու իր զգացումները, չնորհիւ այդ գասազիրքին:

Իրեւ հայր Արժանթինածին զաւակներու, այս երիտասարդի կեանքը պատճառեղաւ որպէսզի ես ալ իմ կարգին, օրինակ առնելով այդ օտար երիտասարդէն, քալեմ նոյն ճամբէն ու զաւակներս զաստիարակեմ հայեցի կրթութեամբ:

Այս էր պատճառը որ ես սա քանի մը տողերը գրին յանձնէի, որպէսզի ինձի պէս օտարութեան մէջ ծնած բոլոր ծնողքները հետևէին ոչ թէ ինձի, այլ այն օտարական երիտասարդին, որ հայ աղջկայ մը տիրանալու համար, Յարութիւն Վարդապետի պատրաստած գրքին կը դիմէ Մայրենի կեղուն սորվելու համար:

Զվիրաւորելու համար Վարդապետին համեստութիւնը կը վերջացնեմ սա քանի մը անկեղծ զգացումներս, յայտարարելով թէ Երուսաղէմի Ս. Աթոռը, չնորհիւ նըւիրուիլ զիտցող ճշմարիտ եկեղեցականներու բանակին, արգէն հասած է իր նպատակին, ազգին տալով նուիրուած ազգասէրներ, հայրենասէրներ և եկեղեցասէրներ, որոնք մոռցած ամէն բան, կ'աշխատին օգտակար ըլլալ միայն ու միայն ազգապահանման գործին, առանց յետին նպատակներ հատապնդելու:

Անոնք որոնք հատեած են Վարդապետի րուր գրութիւններուն, ըլլան անոնք քերթուած, արձակ կամ այլ գրութիւն, վստահ եմ թէ ինձի պէս համոզուած են որ եթէ երբեք մեր գաղութը ունենայ տասնեակ մը զոհուած եկեղեցականներ և գաղափարապաշտ գործիչներ, անկարելի է որ կորըստեան գատապարտուի:

Ես, իմ կարգիս, յաջողութիւն պիտի մաղթէի մեր սիրեցեալ Վարդապետին, թելադրելով միայն մէկ բան, որ իր սկսած զործը շարունակէ նոյն թափով, հոգ չէ թէ շիլ աշքով նայողներ ուզեն հարուածել իր բարենպատակ գործունէութիւնը:

Մաղիմականք վերտառութիւնը կրող սա քանի մը տողերս վերջացնելէ առաջ, կոչ կ'ուղղիմ զաղութիս զիտակից տարրին որ համախմբուի նորին Սրբազնութիւն Հայրապետական Պատուիրակ Տ. Միոն Արքապիսկոպոսին և իր արժանաւոր Փոխանորդ՝ Տ. Յարութիւն Վարդապետին չուրջ, որպէսզի զաղութիս մնայ միշտ իր նախանձելի դիրքին վրայ:

Ժողովուրդը կ'ըսէ. ծառը իր նիւղեռով եւ պտուղներով կը փառաւորուի . . . :

Եկեղեցւոյ կազմակերպութիւնները ծառն են, իսկ մենք՝ անոր ճիւղերը: Ռւրեմին, եթէ կ'ուղենք որ մեր զոյութիւնը շարունակուի, բոլորունք այդ ծառին չուրջ և գնահատելով հանդերձ գուրզուրանք անոր վրայ:

ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԿՈՍԵԱՆ

Ավեմբնեսո, Պ. Արքէ

